


ՄՈՐԻՍ ՍԱՐԳԻՒՄ

Փարիզ, համբաւաւոր Քլօզեռի տէ լիլախն մէջ, քսանեւհինդ տարի առաջ, գիշեր մը, խումբ մը զուփցերիացի նկարիչներ ու արձանագործներ մէծ աղմուկով կը խօսակցէին երկար սեղանի մը չուրջ։ Մօրիս Սարգիսօֆ հըրժուանքն ունեցած էր հոն ըլլալու՝ ոչ շատ հեռու Թօմո ար Նիտրահառուղրնէն։ Զմայլանքով կը դիտէր զայն, ինչպէս բնական է որ շատ երիտասարդ արուեստագէտ մը դիտէ վատքով լի երէց մը, այսինքն թէ ուտելին ու խմելը մոռցած՝ աչքը վրայէն չէր զատեր։ Թօմո ար Նիտրահառուղրն, կարճ ու հաստ, թաւամազ, այծումարդակերպ, եւ իր կարծիքներուն մէջ վճառկան, պէտք էր զրաւէր ըլլար, երբ՝ պատառաքաղը բարձրացուցած՝ սիկարէթի մուխերուն եւ խառնաշփոթ ձայներու ժխորին մէջ չես զիտեր ինչ բուռն ճշմարտութիւններ կը զոռարայն նիւթերն մէկուն վրայ որ «Ճնորհքով մարդոց» անտանելի կը զարձրնեն, նոյն իսկ կէս գիշերէն առաջ, արուեստագէտներու եւ արուեստասկրներու խելայեղ վկձերը հանրային վայրերու մէջ։ Արդ, պատահեցաւ որ Պ. ար Նիտրահառուղրն, բաելիքն բաելէ յետոյ, իր պընակին նայեցաւ ու զարմացաւ հոն չտեսնելով՝ իր շուքրութի գէզին վրայ՝ սոսիսը զոր ապահով էր կերած չըլլալուն։ Պ. ար Նիտրահառուղրն կախարդանքներու չէր հաւատար, բայց մարդոց չարաձնիութիւնները կը ճանչնար։ Իսկոյն համոզուեցաւ թէ իրեն կատակ մը ըրած էին եւ արիւնը զլուխն ելլել կը սկսէր

արդէն։ Աւա՛զ, այդ մէծ մարդը յաճախ ցոյց տուած է, բաժակի ի ձևոխն, որ ոեւէ բան միշակօրէն ընել չէր զիտեր։ բնաւորութեամբ արդէն սովորաբար բաւական դիրագրգիռ, սոսկալի կը զառնար բարկութեան մէջ՝ եթէ արդէն Աւա՛զ, այդ մէծ մարդը յաճախ ցոյց տուած է, բաժակի ի ձևոխն, որ ոեւէ բան միշակօրէն ընել չէր զիտեր։ բնաւորութեամբ արդէն սովորաբար բաւական դիրագրգիռ, սոսկալի կը զառնար բարկութեան մէջ՝ եթէ



ՄՈՐԻՍ ՍԱՐԳԻՍ

մանաւանդ գինարբուքն ալ զլուխը տաքցուցած ըլլար։ Փոթորիկ մը կը սովասուէր։ Թօմո, ամպերով ծածկուած, արդէն կ'որոտար։ Բայց եւրիտասարդ Սարգին քաղաքավարութեամբ իրեն զզացուց որ երշիկը պէտք էր վնասել այնտեղ ուր որ էր, շուքրութի կոյտին ներքեւ ուր վարպետը՝ խօսած տաեն՝ զայն ինքն իսկ թաղած էր։ Պ. ար Նիտրահառուղրն զտաւ զայն հոն ու հանդարտեցաւ։ Երբ իմացաւ որ Մօրիս Սարգիսօֆ Փարիզ կուգար արձանագործ ըլլալու

Համար, ըստ անոր, իր հաստու ձայնովը, թէ սուած ու վերստին զանուած երշիկն մէջ որ կ'ուղէր տեսնել ինչ որ գիտէր ընել եւ թէ հետեւեալ օրը ժամը ութին պիտի սպասէր անոր տօի մէջ Մորիս Սարդիսօֆի համար՝ այնպիսի իր Տիւթօ փողոցի աշխատանոցին մէջ։ Ազա- բոսկէի մը ուր՝ զինքը արձանագործութեան մը- հով չէ որ Պ. աը Նիտրըհառովորն այդ գիշեր դելու կարող վարպետի մը զեռ հանդիպած



Մորիս Սարդի. — Պաշտպան Ռգիին զլուխը

քնացած ըլլայ, բայց երկրորդ առոտուն իր տը- ըլլալուն պատճառով՝ Սարդիսօֆ իր ձիրքերուն ւած ժամագրութեանը զանուեցաւ։ Սարդիսօֆ մասնաւորապէս առոր հակելուն մասին կը հաճելի եղաւ իրեն։ Բօտօ որոշեց զայն իրեն տարակուսէր եւ ինքղինքին կը հարցնէր թէ աշակերտ առնել։

Ճակատագրական բան մը կար այդ կոր-

ժըլլալուն պատճառով՝ Սարդիսօֆ իր ձիրքերուն մասնաւորապէս առոր հակելուն մասին կը հաճելի եղաւ իրեն։ Բօտօ որոշեց զայն իրեն տարակուսէր եւ ինքղինքին կը հարցնէր թէ պէտք չէ՞ր արդեօք որ նկարչութիւնը կամ գրականութիւնը նախընտրէր։

Թօմո լուսաւորեց այդ երիտասարդը իր ճշմարիտ բաղձանքներուն ու հակամիտութեանց մասին, անոր մատնանիշ ըրաւ իր կեանքին նպատակը՝ զայն անդառնալիօրէն յանձնեց արձանագործութեան։ Տիկին Լ. Ֆլորանթէն, որ այնքան խորապէս ի վեր հանած է Սարգիի գործին իմաստն ու տարողութիւնը՝ որուեստի բարձր քննադատութեան իր յօդուածներէն մէկուն մէջ, այդ կէտը շատ լաւ ի յայտքերած է։

«Մենք շատ բան պարտական ենք Թօմո ու Նիտորհառուզըրնին, կը գրէր ան 1918ին, անոր կը պարտինք արձանագործութեան ինչ ըլլալը տեսական ձեւերով սահմանած ըլլալը։ Անոր կը պարտինք տեսակ մը յուզմունքներ որոնց սրակը մէկհատիկ է։ Վերջապէս՝ անոր կը պարտինք Մորիս Սարգիսովիը։»

«... Մորիս Սարգիսով մտահոգ էր մինչեւ այն օրն ուր գտաւ Թօմոն, եւ այդ օրը անոր կեանքին ամենէն կարեւոր օրն եղաւ։ Եւ իրօք, Թօմո բոլոր արձանագործներուն մէջն ամենէն ատակն էր այդ արուեստագէտն ըմբռնելու եւ ուղղելու։ Տարրերու նուիրապետութիւնը գոյութիւն ունի. Թօմո անոնցմէ չէ որ, զգալու այլազան եղանակներ ունենալով, կը ցնին զանոնք եւ անոնցմէ մէկը միայն կը վերապահէն։ Իր արձանագործութիւնը երաժշտութիւն, նկարչութիւն եւ բանաստեղծութիւն է, բայց ան մէր զգայաբանքներուն կը ներկայանայ ինչպէս գործ մը որուն միայն ձեւակերպական յատկութիւնն է որ անոր գոյութեան իրաւունքը կ'ապահովէ։»

«Այդ է որ կը փնտուէր Սարգիսով։ Միացումը ուժերուն որ, իր մէջ եթէ գէշ զուգախառնուէին, կը նային իրարու թշնամի դառնալ. անոնց կարգաւորման հետ՝ անոնց ներդաշնակ ու տրամարանական արժէքաւորումը։ Թօմո պէտք էր զայն հասկնար, եւ հասկցաւ զայն, բայց նախ անոր սորվեցուց թէ ինչ է ձեւ մը եւ թէ ինչպէս ծաւալ մը գոյութիւն ունի միայն՝ կախում ունենալով ուրիշ ծաւալներէ ու-

ռոնց մէջ կը թափանցէ եւ կ'ազուցուի... Անոր հասկցուց թէ բրուտի կառով չէ որ մարդ մօտիլէ կ'ընէ, այլ այն երկու աստուածային բաներով որ են ստուերն ու լոյսը։»

... Մորիս Սարգիսով ծնած է 1882ին։ Մայրը նկարիչ էր, դուստր Ժիլէ նկարչին, մօրեղբայրը՝ կիտուածանկարիչ, մեծ հօրը Հայրը՝ փորագրանկարիչ։ Մորիս Սարգիսով արեան մէջ ունէր արուեստը, եւ բնական է որ գծագրութեան ու ձեւին վրայ խօսակցութիւնները զոր մանուկ հասակէն լսած էր, այն խանդավառ հետաքրքրութեամբ զոր տղաք ունին մեծերը շահագրգուղ բաներուն համար, իր մէջ սերմանած ըլլայ բուռն ճաշակ մը եւ տըրամագրութիւններ գեղարուեստներու համար։

Այդ կոչումը կը յամառէր իր մէջ, թէեւ արդէն ոչինչ ըրած էին անոր ընդդիմանալու համար, երբ իր ուսումն աւարտեց Քալէխնի քոլէժին մէջ, այնպէս որ առանց ունէ պայքարի՝ 1907ին մտաւ Ժընէվի Գեղարուեստից վարժարանը։ Երեք տարի մնաց հոն։ Պէտք է յիշել որ իր այդ ուսանողական առաջին չընանէն է որ նկարչութիւնը ձգեց՝ ոչ առանց ցաւելու՝ եւ արձանագործութեան հետեւեցաւ։

Քսաններկու տարեկանին Ժընէվը կը թողու եւ կուզայ Փարիզ, հարուստ՝ իր մասին պատրանքներով զոր շուտով կը թօթափէ։ Ամիսներով, միայնակ կ'աշխատի Սարգի, մեծ անըստուգութեան մը մէջ. յետոյ բաղդը կ'ունինայ Թօմօին հանդիպելու՝ այն հանդամանքներուն մէջ զոր վերեւ յիշեցինք, եւ ահա արձանագործ կը զառնայ ան։ Հասուն է հիմա՝ նոր անձկութիւններու համար։

1914էն առաջ, Սարգի կը ցուցադրէր «Նասիոնալ»ի սալօնին մէջ։ Իր գործերը հոն փափկաճաշակներուն ու հասարակութեան կողմէ հաւանութիւն գտան։ Մասնաւորապէս սքանչացում պատճառեց Փոքրիկ Զերֆեզուհիոյն պատանեկան գլուխը, որուն շարժուն արտայայտութիւնը, մէղմօրէն բարբարոս հրապարը, ուրիշ զգայնուածութիւնը սեւեռած է՝ 1912ին։

Այդ գործը մեզի վերջին ծայր կարեւոր կը թը-
ւի : Անոր մէջ կը տեսնենք Սարգին ամբողջ,
իմովին համաձայն հանճարին հետ որ իր մէջ
կայ : Հոն կը տիրանայ, առաջին անդամ ըլ-
լալով, վայրկեանի մը համար, իր սեփական
սոսուզութեանը : Անմիջապէս յետոյ պիտի կոր-
սրոցնէ զայն, որովհետեւ ինքն իսկ զայն մէկդի
կը դնէ : Յաճախ զայն պիտի վերապանէ՝ նորէն
ինք իր մէջէն անկից փախչելու համար, մին-
չեւ այն օրն ուր իրեն պիտի տրուի վերջապէս

ձուց, եւ անկից ի վեր այլ եւս միշտ ժրնէվ
ապրեցաւ : Իր գարձէն յետոյ՝ առաջին քանի մը
տարիները, շարունակեց Փարիզ «Աշնան սալո-
ն»ին զրկել իր գործերէն, մինչ կը մասնակցէր
նաև Զուիցերիոյ բոլոր ազգային ցուցահան-
դէններուն, Նէօշաթէլ, Պալ, Պէրն, Զիւրիխ,
Վինիֆրեդուր, Ժընէվ : Պատիւն ունեցաւ գնա-
հատուելու Պուտափեշթի, Վենետիկի և Պրի-
սելի ցուցահանդէսներուն :

1914ին 1928, մասնաւոր ցուցադրութիւն-



Սարգին Ռուս ուսանողութիւն

անոր մէջ ինքովինքին տիրապետել, իր տաղան-
դին հասունութեանը բարձրանալ, այդ ստու-
դութենէն ստանալով չափի ու ակնահաճոյ ուժի
այն կարողութիւնը որուն համար այսօր զինքը
կը ծափահարենք :

Պատերազմը Սարգին նորէն մեզի դար-

ները զոր սարքած է ժընէվ, Միւզէ Ռաթի և
Կալլրի Մօսոսի մէջ, արտասովոր հետաքրքրու-
թեամբ մը ընդունուեցան . եւ հաճոյքն ունե-
ցանք նկատելու որ արուեստասէրները շատ ու-
շադիր էին Սարգիի ընաշրջութեան հետեւելու :

1921ին քանդակեց հոկայական կերպա-

րանքը «Պաշտպան Ողիշին, որ Աշխատութեան Միջազգային Դիւանին հիւսիսային ճակատին վերեւ կը կանգնի, եւ հարթաքանդակներ նոյն շնչի դռնառաջքի մեծ սանդուղին համար, յաճին կողմը: Պ. Մաթթէ - Քլոտէ այդ Ողիշին արժէքը շատ լաւ ի վեր հանած է. «Թէւ պարագայական գործ, ատիկա սակայն Սարգիի լաւագոյն արտադրութիւններէն մին է: Այդ կերպարանքը պարզութիւն ու վեհութիւն ունի, կ'արտայայտէ ճիշտ ինչ որ պէտք է արտայայտէ: Եւ, ինչ որ կը վայլէ արդէն հովանաւոր Ռդիի մը, ան ունի համակ կրօնական ծանրախոհութիւն մը: Ան ժարմին մը կը հաղցնէ վախի մը եւ յոյսի մը որ աշխարհի չափ հին էն: Այդ կրօնական մտահոգութիւնը՝ Սարգիի ուրիշ գործերու մէջ ալ կ'ընդերևայ եւ զանոնք տարօրինապէս կ'ազնուացնէ: Անոնց մէջ կը դանենք, ոչ թէ կեղծուած միամտութիւն եւ ապսորուած միատիքականութիւն, այլ քիչ մը այն յուղմունքն որ բարեպաշտ պատկերներու երբեմնի քարակորին ձեռքը կը վարէր»:

Ասիկա բոլորովին ճիշտ է, եւ հոս Պ. Մաթթէ-Քլոտէ կը թուի սահմանել այն զգացումը որ կ'ոգեւորէ Ալեւում»ը եւ Սրբուհիներու երկու դէմքերը զոր Սարգի պիտի աւարտէր 1926ին, «Քօլին»ի Մատուուը զարդարելու համար: Եոյն տարին, մարմարով կը յօրինէ կարտինալ Մէրմիյեօի շատ գեղեցիկ կիսանդրին որ կը դանուի Քարուժ, Աէնթ - Քրուայի եկեղեցւոյն մէջ:

1930ին, վերջապէս, Ժընէվի Համալսարանին մէջ կանգնուեցաւ Ռատու Փիքթէ ուսուցչապետին կիսանդրին: Զուիցերիոյ եւ Գերմանիոյ շատ մը մոլեսանդներ, ի միջի այլոց՝ Ժընէվի, Սոլէօրի, էլապէրֆելտի թանգարանները, Սարգիին գնած են կարեւոր գործեր՝ պոռնզէ կամ քարէ:

1931ին, Զիւրիխի Քունսթհաուսը հիւրընկալեց Սարգիի գործերու ամրողական հաւաքածու մը, ցուցադրելու համար փետրուար ամսուն:

Կարելի է Սարգիի գործին համար ըսել թէ այս վերջին տասր տարիէն առաջ, ան յահախթառերաբեմը եղաւ սուր պայքարի մը զոր իր մէջ կը մզէին հակում մը, թերեւս սլաւ, դէպ ի երազուն զաղափարաբանութիւն մը, դէպ ի անորոշ չնորհներ, դէպ ի անուշ ու բանաստեղծական ակնարկութիւններ եւ առոյգ հաշակ մը, բոլորովին Փրանսական կամ՝ կը ընանք ըսել՝ բոլորովին լատինական, դէպ ի գըրական ճշմարտութիւնները եւ իրենց ուղղակի արտայայտութիւնը: Ալեծուփ ու այլազան, միշտ շահեկան, մերթ շուարեցուցիչ՝ նոյն իսկ իր յաջողմանց մէջ, այդպիսի գործ մը շատ ճոխազարդ մտքի մը հազորադէպ շարչարանքներն ու զմայլելի մելամաղձութիւնը կը յայտնէ: Այսօր այս տրամադրութեանց, երբ անոնք կը նկատուին արուեստագէտի մը մէջ, արդիական մտահոգութիւն անունը կը տրուի:

Ես քաջութիւնն ունիմ խոսոովանելու թէ պէտք եղածէն աւելի չեմ հաւատար արդիական մտահոգութեան: Անշուշտ, ըմբռնել եւ արտայայտել իրականը՝ միմիայն ի սէր իրականութեան (նոյն իսկ եթէ ան գուհիկ ըլլայ) ու տեսանելի աշխարհին միմիայն զգայական փառարանութեանը համար, անկման նուազ ապահովնշան մը չէ քան երազին միջոցով բնութենէն ու կեանքին հեռու փախչելու եւ պրոնզին կամ քարին մէջ ատոնց լոկ տեսլականացած պատկերացումը սեւեռելու կամքը: Բայց ասիկա ամէն ժամանակ տեսնուած է, կ'ուզեմ ըսել՝ բոլոր վրդովեալ ժամանակաշրջաններուն, ժողովուրդներու պատմութեան ինչպէս եւ անհատներու կեանքին մէջ. ուշագրաւէ որ հանդարտ ժամանակաշրջանները կը յատկանշուին, ընդհանրական, անհատներու ինչպէս եւ ժողովուրդներու համար, իրապաշտ եւ տեսլապաշտ կրպին ձգտումներուն ներդաշնակ հաշտեցմամբ:


Պիտի առարկէք թէ կան արուեստագէտ-

ներ որոնք մաքի այդ անդորրութիւնը չեն ունեցած, և եղած են ուրիշներ որ այն բազէչն իսկ ուր ծնած են իրենց արուեստին՝ կը թուին հստած ըլլալ ատոր: Ճիշգ է, բայց կարծեմ թէ ստոնք բացառութիւններ են, — մէկ կողմէ՝ Պոթիչելի մը, եւ միւս կողմէ՝ Աւաֆայէլ մը... Գալով՝ Բնութեան ու Գեղեցկին, կամ եթէ կը նախընտրէք՝ Խոտէլին ու Ճշմարտութեան միջեւ այդ պայքարին, կամ Աստուածայինին եւ Առօրեային միջեւ այդ բնդզիմաժարտութեան, ատիկա այնքան հին է որքան աստուածներն ու մարդերը:

Անիկա միթէ չ'երեւա՞ր, նրբամոլութեան շեմ՝ որ անկման ուրիշ նշան մըն է, արձաններուն մէջ՝ ծերացող ու օտարին լուծին տակ իշխանու մօտիկ Աթէնքի շատ ճարտար քանդակաւործները, երբ նոյն ատեն խուժանավարները

մաւենիներուն, երբ իր աստուածներուն վերշներ երկինք բարձրացաւ, եւ երբ չորս հազար տարուան հնութիւն ունեցող հաւատքէ մը ուրիշ բան՝ չմնաց բայց եթէ արարողութիւնները կոպիտ կրակապաշտութեան մը, որ զօրաւոր կը դառնար կրօնքի մը զէմ որ ծիծաղելի կ'ըլլար յորմեհետք հանրային բարեպաշտութիւնը կարող չէր այլ եւս անոր հինաւուրց առասպելները կենդանացնել:

Աստուածներ չունեցող մէր ժամանակը նոյնպէս ժամանակ մըն է գունչիկ սնապաշտութեանց, որոնց մէջ պէտք է հաշուել նաև, կարծեմ, հաւատքը՝ մեքենական յառաջդիմութեան հետեւանքով մարդկային արարածին վերանորոգման, ուսման համատարածման բարիքին, սահմանագլուխներու ջնջմամբ Եղրայրութեան եւ հաւասարապաշտութեան, այսինքն



Սարգի ։ — Կատար կին

Հոն կանանց աղատագրութեան եւ համայնական սեփականութեան բարիքները կը ներբռողեն և երբ սովիսաները ընտանիքը ջնջելու հարկը կ'ապացուցանեն: Եղիպատոսի մէջ չտեսնուեցա՞ն միթէ բնապաշտ արձանագործութեան տխուր չըրաշակերտներ, ճիշգ ինչպէս այսօր զանոնք կը յղանանք, այն միջոցին ուր Եգիպտոսը կը քընանար՝ մեռնելու համար հովանույն տակ բիւրաւոր սիւներու որ զաւակներն են նեղոսի ար-

բնտրանին մեծագութեան յարմարող օրէնքին հպատակեցնելու ձգումին:

Արդիսական մտահոգութիւնը: Ի՞նչպէս գործը մնայուն, պայծառ պիտի կարենայ ըլլալ, եթէ արտայայտէ միմիայն շարժունութիւնը, փոխանցականութիւնը «քունով համակ պաշարուած մէր փոքրիկ կեանքին», ինչպէս կ'ըսէ Շեքսֆիր: Եթէ բանաստեղծը որ, հանդիսատեսութիւններու ու պարզման կեանքի և աշխարհի, զայն կը կազ-

մէ իր տեսածին պատկերովը, հոն՝ առօրեային մէջ յաւիտենականը չփնտուէ :Եթէ զործը, վերջապէս, շարտայայտէ մարդոց հզօր հաւատքը՝ կամ իրենցմէ անդին տեւլուն, կամ փառաւոր կենդանիին անէացմանը՝ երբ անձանօթ հոգին կը զառնայ տիեզերական շարժումին որ կը կարգաւորէ նաև ծաղիկներու աճումը եւ աստղերու կշուռթիւնը :Բայց այդ վրդովմունքը, այդ անկայունութիւնը, այդ վախերն ու անմիջական ու խուսափուկ իրականութեանց մէջն այդ ինքն իրմէ դուրս փախչելու պէտքը, նիւթական կեանքը փառարանելու այդ խելայեղ ու կարծես յուսահատական կամքը, ի՞նչ ունին որ մասնաւորապէս արդիական ըլլայ: Ոչի՞նչ: Անոնք աւելի կամ նուազ ներուժութեամբ կը յայտնուին, ժամանակներուն, ժողովուրդներուն ու մարդերուն համեմատ:

Արդիական մտահոգութիւնը: Նո՞ր բան մըն է միթէ, որ քաղաքական անկայութեանը, ընկերութեան մէջ՝ խառնակմանը, աստուածայինին զգացման սնանկութեանը համապատասխանէ մտքերու խառնաշփութումը:

Դիտեցէք վերջապէս որ արուեստները, երբ կը ճորիանան, կ'ապականին . . .

Չէ՞ք մտածեր բնաւ թէ հաւանական է որ հանդիսատես կ'ըլլանք՝ անդիսակցարար՝ Միջերկրականեան քաղաքակրթութեան յամը փըլուզման արդէն իսկ հուսկ մէկ փուլին: Մայրամուտն է կարգի մը, որուն վերջը պիտի տեսնենք, եւ ան դեռ մեր աչքին կենդանի է՝ ամրող սքանչելի անցեալովը դոր ունի: Զգարմանանք որ մեր ժամանակաշրջանը անկման նշաններ կը ներկայացնէ: Գոհ ըլլանք մանաւանդ որ դեռ կան արուեստագէտներ որ կրնան արտադրել, մեր օրով, իրենց զգալու զօրութեանց եւ ճանաչելու կարողութեան վերադասնուած հաւասարակշուռթեան մէջ յղացուած գործեր եւ թէ կրնան տակաւին զգայութենէն զաղափարին բարձրանալ:

Դիտել տուինք արդէն որ Սարգիի պէս տաղանդի մը հանգրուանները որոշ եւ յաջորդական չեն: Ուստի եւ պիտի շփորձենք իրեն հետեւիլ քսան տարուան զնացքներու, հակազնացքներու, կապաւոր խոյանքներու, բուռն վերադարձներու մէջէն: Շատ գեղեցիկ յաջողութեան յամախ պատահեցաւ որ յանգէր եւդի տարակոյախն, ու գրեթէ յուսահատութեան, որովհետեւ Սարգի երկար ատեն իր միտքը եղերականէն յամախուած զգաց: Իր արձաններէն աւելի, իր փոքրիկ նկարները, ընանկարներ, ցոյց կուտային ինչքան վտանգաւոր կերպով կրած էր մելամազնութեան հըրապոյըրը: Բայց հոս պիտի չզրադինք փորձերովն այն նկարչին զոր Սարգի կրնար ըլլալ:


Պիտի յիշեմ միայն, զայն հակադրելու համար այդ Փոքրիկ Զերքեզուիիին, որուն վրայ խօսեցայ արդէն, և իր տաղանդին նորագոյն վըկայութեանց, որոնց վերաբադրութիւնները հոս կը հրատարակենք, շատ հետաքրքրաշարժ, շատ յատկանշական, շատ գրաւիչ գործ մը, զոր Սարգի չուզեց որ այս յօդուածին հետ վերաբադրենք, այն է իր Մեծարանքն առ Վինչչի:

Սարգի, եթէ արհեստի բանաձեւերու եւ վարպետութեանց մէջ ինքզինքը կը զտնէ հոն, եթէ չի կրնար ուրանալ իր ձեռակերտը, այլ եւս ինքզինքը չի ճանչնար այն զգացման մէջ զոր այդ տարօրինակ կիսանդրիին վրայ կը զտնենք: Եւ սակայն անիկա ճարտար է եւ ուշագրաւ, շատ բան զրուեցաւ անոր վրայ, եւ մեծ զովեստներով, երբ Սարգի զայն հասարակութեան ներկայացուց: Ինչէ՞ն է որ, համբերատար հրճուանքի եւ ստեղծագործ խանդավառութեան մէջ ստեղծուած այդ գործը այժմ իր ջեղերուն կը դաշի: Որովհետեւ Մեծարանքն առ Վինչչի մեծարանք մըն է այն երկու դեւերուն զոր, երկար ատեն կարծելէ յետոյ թէ անոնք իրեն կը ծառայէին, պարտաւորուեցաւ նուածել ինք իր մէջ, դառնալու համար այն արձանագործը որ է այժմ: Երկու դեւ՝ կ'ըսեմ,

նկարչութեան դեւը եւ բանաստեղծութեան դեւը . լաւագոյն է ըսել՝ զբականութեան դեւը

Այդ Մեծարանին առ Վինչի հմուտ հիացման արտայայտութիւն մըն է Ֆիորենցական Վերածնութեան, որ հելլեն հնութեան առողջութիւնն ամբողջապէս անզիտացած է : Կախարդանքներով որոնց իր գիտութիւնն ու իր ճարտարութիւնը միայն կարող էին, Սարգի յուղուած քարին մէջ անցուց քիչ մը այն հըրապոյրէն զոր ունի ձոքոնտայի համբաւա-

տարուան ընթացքին հասած էին բաղձալու: Ներքին դեղեցկութիւն մըն է որ զուրս ելած է միսին վրայ զրոշմուելու համար . կուտակումն է, բջիջ առ բջիջ, տարօրինակ մտածումներուն, ուրուատեսիլ երազանքներուն, ամենաքնքուշ կրքերուն: Դրէք վայրկեան մը այդ պատկերը հելլենական սպիտակ դիցուհիի մը կամ հնութեան մէկ գեղեցիկ կնոջ քով, ի՞նչպէս պիտի տեսնէք անոնց վրդովուիլը յանկարծ՝ այս անձանօթ դեղեցկութեան առջեւ, որուն մէջ հո-



Սարգի - կենդանագիր Օր. A. B. ի

ւոր Ժպիտը «... անթափանցելի եւ տարտա-
ժօրէն չարագոյժ»: Ուոլթը Փաթէր կ'ըսէր ա-
նոր մասին՝ «Այդ պատկերը որ չատ տարօրի-
նակօրէն այդպէս բարձրացաւ ջուրերուն եղեր-
քը, կ'արտայայտէ ինչ որ մարդիկ հազար

գին մտած է իր բոլոր հիւանդութիւններով»:
Ահա՛ բանաստեղծութիւն: Արգիլուած չէ
ըննադատներուն որ երեմն բանաստեղծ ըլլան:
Ուոլթը Փաթէր չատ յանախ բանաստեղծ ե-
ղաւ, և չատ խորապէս, Վերածնութեան նուիր-

ուած իր զասական զործին մէջ, ուր կ'ախորժէք զազանի արձադանզներ զնառուէ քիչ մը ախոռաւ որութեամբ (morbidesse) խառն իր չելամաղձութեան, որովհետաւ Անզլիացի եւ երազող ծնած էր: Բայց նիշ այդ բանաստեղծութեան հետեւէր, ուր ի՞նքամ արձանագործ Սարգին:

Երաւունք ունեցաւ վախնալու իր զեւերէն, նկարչականէն ու բանաստեղծականէն, զանոնք խորապէս սիրելէ յետոյ: Անոնք էին որ իրեն



Սարգի - Պաշտպան Ոգին

ներշնչեցին, բոյրեր այն երեւակայական կնոջ որուն գէջքը կը ձօնէր Վինչիին, իր Ամազոնները:

Սարգիսոֆի պարագան հոս ծանրակշիռ կը գտանար: Տիրացած արհեստի մը, որու գաղտնիքներուն մէջ քիչ արձանագործներ այնքան յատաջ գացած են, կը գաւաճանէր բնութեան՝ զնորական մեկնարանման մ'ի նսգաստ: Իր ըզգայնութեան աւելի անմիջական մզումները զէպ ի տեսանելի ձեւն ու նկարագիրը, երազանքներու կը փոխուէին, կը հալէին, կը կորսուէին չափազանց մտաւորական խանդավառման մը մէջ: Այլ եւս իր յուզմունքին գիտակցութիւնը զ'ունենար՝ միմիայն տալու համար անոր ուզեծուծային արտայայտութիւնը, վճռակամօրէն ձեւափոխուած, բոլորովին վերացեալ գեղեցկագիտութեան մը պահանջներուն ենթարկըւած: Իր փառասիրութիւնն էր քարին կամ մետաղին ըսել տալ, կարելի եղածին չափ խոր յուզմունքով, բարձրագոյն մտածումը, ու միմիայն մտածումը: Ասիկա թոյլատրուած չէ արձանս զործին: Գեղեցիկ բան է որ միտքը տիրէ ձեւըն ու նիւթին, բայց պայմանով որ առողջ կեանք ստանան անկից: Փիդիաս յօրինեց մլիմպական Արաբազզի արձան մը, որ ժողովրդական բարեպաշտութիւնը բազմապատկեց՝ անչափէս կ'ըսէ հին Հելլէն մը: Մարդուն Փիդիքական գեղեցկութիւնը արտայայտելու յաւակնութիւնը ներդաշնակուած էր մտածումին, որ հոտ աստուածայինին հայեցողութիւնն էր, անոր հետ նոյնանալու աստիճան: Աչքերը հմայելով հանդերձ, զործը բանականութեան ու հոգիին կը խօսէր:

Անկից ի վեր, Սարգի չափեց վտանգը որուն մէջ ինկած էր: Մարդ կը սիրէ մտածել թէ երրեմնի Փոքրիկ Զերեզուհիին յամառ, քնքուչ ու վայրի պատկերը, Մեծարանք առ Վինչին կամ Ամազոննէ մը յետոյ՝ իրեն կը մեղադրէր այզպիսի փորձութեան մը մէջ մոլորիւը եւ բնութիւնը շատ ոգեկանացնել ուզելը, որովհետեւ բնութեան մէջ, արձանագործը, որ ճար-

տարապետ մըն է, ուրիշ բան չունի ընկլիք ցուց, և զայն իր ճամբռուն մէջ հաստատապըն-
բայց Եթէ ընտրել գեղեցկութեան տարրերը: դեց:

Դրեթէ այն միջոցին ուր Ամազոնները կը յօրինէր, ան ընդունեցաւ խորհուրդները մէծ արձանագործի մը որուն արժէքին արդար զնահատում կ'ընէ վերջապէս ֆրանսան: Եթէ Բօտո ար նիտըրհատւզըրն Սարգին ծնցուց իր արուեստին, Տեսփիօ՝ իր «բինակով», իր «առաքինութեամբ», իր վեհանձն քնաղատութիւննե-

Այսուհետեւ, Սարգի ինքղինքը սահմանափակեց՝ աւելի լաւ ինքղինքը գտնելու համար. բանաստեղծներուն բողուց մարգկային տուամը իրենց ստանաւորներուն մէջ փոխադրել. այլ եւս չկանաց կեանքի պատկերացումը քողարկել հարկաւորապէս շիոթ խորհրդանշանական իմաստով մը: Ներելի է արձանագործին իր գործին մէջ բանաստեղծութիւն նետել, բայց պէտք է որ ստիկա իրականութեան բանաստեղծութիւնն ըլլայ: Եւ Սարգի յիշեց որ, ինչքան ալ



Սարգի իր աշխատանցին մէջ

բով (Սարգիին է այս բացարարութիւնը) իր ճաբար ըլլայ գծաղբութեան և գոյնին հանքնութեան մասին զայն լուսաւորելը լլար, ինչ վագիկութիւն ալ որ ցոյց տայ ընտ-

բութեանը մէջ միջոցներուն զոր կը գործածէ , նկարիչը պէտք է դիմէ աչքախարութեան : Զէ՞ որ պէտք է ցոյց տայ ճամբռուն փախչիլը հեռուն կամ ծառի մը կլորնալը՝ հարթ կոտաւին վրայ : Զէ՞ որ հոն պէտք է տունին տալ իր զանգուածը միջոցին մէջ , երկնքի մը կամարը գողաւորել , և բլուրը ուսեցնել հեռուն ինչպէս լեցուն լանջք մը , կամ լեռը երկարել ինչպէս ազդը մը ընկողմանած : Ո՛վ նկարիչներ , դուք պատրանատուներն էք արուեստի մը որ լի է ստութիւններով՝ խորունկ ու գեղեցիկ ինչպէս ստութիւնները բանաստեղծութեան : Արձանագործը ճշմարիտին մարդն է : Իր արուեստը նիւթական է : Զի կրնար աճպարարել երբորդ տարածութիւնը . այն չափով արձանագործ է որով կրնայ՝ անո՞ր . չնորհիւ՝ արտայայտել ե՞ւ շեշտը ե՞ւ երանգը : Հետեւարար , երբ կը գովենք բարեյաջող լիութիւնը կամ գեղեցիկ հաւասարակշուութիւնը կամ ճիշդ հակապատկերները իր զանգուածներուն եւ իր ծաւալներուն ու նրբութիւնը զոր դրած է զըներուն թեքմանցը մէջ , նորէն բնութեան իր խելացի հաւատարմութիւնն է որ կը գովենք իրապէս ճարտար արձանագործի մը մէջ :

Եւ Սարգիսով կը զգայ ասիկա : Ապահովիչ
ստուգութիւնը որուն տիրացած է այժմ , զը-
տած է «միացմանը մէջ այն ուժերուն որ , զէշ
ներդաշնակուած , կրնային իրարու թշնամի
դառնալք» , բայց միայն որովհետեւ յաջողած է
այդ ուժերը հպատակեցնել , ի՞նչ հրճուարեր
զոհողութեանց գնով , այն կամքին զոր ունի
արտադրելու «գործ մը , որուն ձեւակերպա-
կան յատկութիւնը միայն՝ անոր զոյութեան ի-
րաւունքը կ'ապահովէլ» :

Այդպէս էր ստուգութիւնը որ առենով ե-
րեցաւ յանկարծ Փոքրիկ Զերբեզուհին կի-
սանդրիին մէջ : Այդ կենդանազիրը կը պատաս-
խանէ , քանի տարուան որոնումներուն վրա-

չէն, նուազ լիութեամբ՝ անշուշտ, բայց շեշտերու եւ կըսութեան նոյն ճշդութեամբ, այն նշանաւոր շարքին որոնց մէկ քանի օրինակները այս յօգուածին կ'ընկերանան : Թօրքափելը, (որուն համար ըստն թէ «ուղղակի է ինչպէս հռովմէական կիսանդրի մը»), Ռւսանողը, ՕրՊ***, կամ զեռ վերջերս յօրինուած Միեփի կիսանդրին : Սարգի միշտ նախասիրութիւն մը ունեցաւ կենդանագրին համար, որ այն ճիւղն է ուր կը գերազանցէ : Սարգիի կենդանագի՞ր չը ... բայց Տիկին Ֆլորանթէնը չէ՞ նորէն որ դաստ է այն բառերը որ պէտք են այդ մասին . «Ան ունի ամրութիւն մը, համարձակութիւն մը որուն յատակութիւնը սքանչելի է : Անշուշտ, նկարչական (pittoresque) տարրը հոն գոյութիւն ունի, բայց վերածուած, տիրապետուած : Զեւր կը դառնայ, եւ փրոֆիլները ամէն տեղ անհերքելի ամրութիւն մը ունին : Կը տեսնենք ուր կը սկսի, ուր կը վերջանայ ծաւալ մը, եւ թէ ինչ փոխանցումներէ պէտք է որ անցնի ան : Հոն ամէն ինչ սեղմուած է ինչպէս կոռուփ մը . ամէն ինչ հոն յատակ է, եւ մարդ հաճոյք կը զգայ տեսնելով որ զանկին ազուցումը ծոծրակին վրայ այնքան ուսումնասիրուած է որքան ճակատը, շրթունքները կամ քիթը : Ու նաեւ նմանութիւն ունի բնատիպարին : Նոյն իսկ ամրովզութիւն մը կ'ընծայէ այնքան սուր գիտողութեանց, որ անոնք կենազրութեան մը տարրերը կը համախմբէնն» : Ստուգութիւնը որ ատենով ընդնշմարուած եւ սախազգացուած էր, հիմա գիտակից է, աներկրայ, ինքնիշխան : Ան է որ այլ եւս պիտի ողեորէ չափի այն զգացումովը, այն հզօր պարզութեամբը, այն կարգաւորութեամբը որ կը տեսնուի թէ կը պատկանին միայն անոնց որոնք իրենց ինքնութեան լիովին տիրացած են, բոլոր գործերը Սարգիի հասուն տարիքին : Եւ անցեալի գրաւական մըն է իր ապագային :

0-316-10110-0